

Մ Ե Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

Վրձին մը թաց կը սրբէ արդ,
Ամէն պակեր խուցէ մաւած.
Սիրս մը ինչպէս դասարկ է ան,
Երազներէ այրիացած :

Եւ իմ հոգին թօւնած ծաղիկ,
Կը կըծկըսի ինքն իր վրայ,
Ինձ կը թրւի թէ կը մոռնամ,
Խորն ամայիին ինքզինքն անգամ :

Բայց կը շինուի աչեւնու դէմ,
Մըշուի մէջ անարձագանգ,
Լոյսեր հագած, պակեր մ'աղուոր
Իմ երազիս այնքան նըման :

Ձեռներուն մէջ բըռնած է ան,
Արիւնագիր սուրբ մագաղաթ,
Բառերն որուն ես գոց գիտեմ,
Իրմէն ինձի հրիսակուած :

Արցունքներու հեղեղին ճակ,
Երբ կը կարդամ բառերն հաս հաս՝
Ինձ կը քրտի թէ մինակ չեմ
Սենեակիս մէջ ամայացած :

Վրձին մ'աղուոր, հոգիիս դէմ,
Կը լուսագրէ ուղի մ'անհուն
Խորին որուն կը բարձրանայ
Խաչն օրերու թեւասարած :

ՕՇԱ.ԿԱ.Ն Ա.ԲԵՂԱՅ

